

ՄԱՐԴԻՆ ՈՒ ԳՈՐԾՎԸԵԿԵՂԵՑԱԿԱՆԸ

Մարդը՝ որուն սուզը տակաւին այնքան հզօր է մեր մէջ, եղաւ մեր վերջին շրմանի մեծագոյն եկեղեցականներէն մին. և եշմիածնի այրիացումէն վերջ, միակ փառութ, տակաւ մթնցող մեր իրականութեան:

Արմաշէն կուգար ան, զպրեզանքէ մը՝ ուր հայկական խորքը, և եւրոպական յառաջաւայեաց զգացողութինը, իրարու հետ հաշտ ապրիցան այս գարու սկիզբներուն: Այս նոր ոգին գոյաւորման մէջ մեծ քայլին ունէին ժամանակին հարկերն ու կարիքները. աւելի լայն տեսակէտ մը դիմուած՝ այդ որին համազգալին պէտքի մը ընդառաջումն էր, և ունէր իր ուրբյն նպատակէտը: Օրմանեան և Դուրեան, մին մեթսափ, և միւրը ներշնչումի մարդ, գերազանցօրէն ատակ իրագործիչները եղան անոր: Արմաշէն մէջ Խորգոմ Մրազանը, առաջին տորիէն Օրմանեանի զուգընթաց ուսուցիչ ունեցած է Դուրեանը, գեռ պատասնի, հիացող մը այս վերջինին, գրաւուած է անոր իմացական և նոգեկան շնորհներէն: Դուրեանի անձը իր ուրբը մուտափարը եղած է, և զինք առաջնորդած տարիներով իր ճամբռն մէջ: Թիչ անգամ պատահած է որ ուսուցիչ մը այնքան կօր ազգեցութիւն ունենայ իր ունեցակերպին վրայ: Անձին օրինակը շատ անզամ աւելի անդիմագրելի է, քան գիրքերու իմաստութիւնը: Ան Օրմանեանի մեթուին, և Դուրեանի ոգիին ամենէն կատարեալ ներկայացուցիչը եղաւ. միւր կողմէն Օրմանեանի յամառ աշխատանքն ու յարաւութիւնը, զոր ամէն օր կը տեսնէր, բարերար գեր մը ունեցան անոր վարչական ու կազմակերպչական կարողութիւններուն կազմաւորման մէջ:

Իր կոչումէն առաջին տարիներուն իսկ, անիկա ունէր յացքը իր ասպարեզին, և ծրագիրը իր ապագայ գործունէնութեան, իր քառասուն տարիները զայն իրագործեցին զմայլելի յարատեռութեամբ: Եկեղեցին

և Ազգը, կրօնքն ու բարոյականը, անոր գործին և անձին անիկնառարեցը եղան, անոնց զգացումներով կնքուած, ան հոծ, չքեղ, և խորունկ արտայայտիչը եղաւ անոնց ներդաշնակ իսկութեանց:

Դիմագծել կարենալու համար զինք, կարեոր է նկատի ունենալ այն միջավայրը որուն համար կը պատրաստուէր ան իրը եկեղեցական: Դիւրին չէ քանի մը տողերով ճշգիլ պատկիրը այդ օրերուն, որ մեր նոր պատմութեան ամինէն ճակատագրական շրջանը պիտի կազմէին: Երբ Թորգոմ վարդապետ, իր գպրոցական ընթացքը աւարտելէ յիսոյ՝ իրբեր վեղարաւոր կը կենար Հայ եկեղեցոյ սեմին, արեան հեղեղ մը ողողած էր մեր երկրին կարե որպայուն կեդրանները. ամէն ուր որ հայ կեանքի աշխոյժը, և պապայի մը յոյսը զիրենք լզգավիլ ըրեր էին: Սակայն ամէն ինչ կորսուած չէր. իսաւարին մէջ կայծեր կային իրեւ սպասման խորհրդանիւ: Տարիներէ ի վեր սկսուած վերապրթնում երկունքը կը շարունակուէր նոյնիսկ արիւնին տակ: Ներքին խորութեան, տենդայոյզ երազներ, և գորիրու աւելը սրբազրելու ճիգեր՝ կը կազմէն ոգին այդ երկունքին:

Ազգային այս ազէտին դիմաց, հաւատարիմ մեր պատմութեան, գարձեալ Հայոց եկեղեցին էր որ կը ստանձնէր իր գարաւոր գերը, ծիրանի ծովին բարձրացող կարմիր, ծիկների նման, յոյսի ջակի մը պէս կենալու մեր կործ անած ժողովուրդի աշքերուն զիմաց: Աւելին, ան պիտի հաւաքէ, պիտի յուսադրէ: Արմաշականութիւնը կրօնական իտէալով, և ժողովուրդի ծառայութեան յօժար հոյլ մը հոգերուականներ ի սպաս կը զնէր մեր Եկեղեցւոյ գարտուր այդ դերին իրագործման: Ինչ փոյթ՝ եթէ շատեր տարբեր չափ և կը շին գործածել ուշին այդ սերունդը դատաելու ատեն, զայն տիրորէն վրիպած նըրակատելով, և այս ի հեճուկս կրօնին: Զկանինենք պատմութեան գատաստանը, սակայն ճշմարտութեանէն աւելի բան մըն է, թէ մեր պատմութեան փառքը հիւսող բոլոր եկեղեցական մեծ դէմքերը, եղած են որքան կրօնական, նոյնքան ազգային:

Թետոյ՝ անիմաստ է պարսաւը ընել մարդոց, որոնց մէծ մասը մեր օրերու արիւնոտ պատմութեան Ղեռնդները եղան, իրը

հաւատագիք և ցեղի նահատակներ։ Ամէն սեւ բունդ տուրք մ'ունի իր ժամանակին։ Երանի անոնց՝ որոնք զոհաբերութեամբ կը վճարեն զայն։

Թորգոմ Սրբազան արմաշական մըն էր, բայց այդ շարժումի ձախ թէկին պատկանող եթէ կը ներբռնի նման բացատրութիւն մը, որոնք ժամանակի ողիին հետընթացան իրաւախորէն եւ լրջութեամբ։ Անոնք ճիգ մը ըրին ընդ տռաջ երթալու ժամանակի պահանջքին և ստիպողութեան, իրագործելու համար կարելին՝ որ հայ ժողովուրդին և հայ ողիին կարելիութիւնն էր։ Այս հանգամանքով անոնք զատուեցան իրենց ուղղութեամբ արմաշականներու աշ թէէն, Օրմաննեանականներէն, որոնք եկեղեցին կը նկատէին ուրոյն հաստատութիւն մը և սկզբունք մը, որուն գործունէութեան ծրագրը իրենց շինուած կուգար անցեալէն։ Այդ ծրագրը կրնար պատշաճի ուրիշ ուեէ ժողովուրդի մը՝ ուեէ ժամանակաշրջանի մը մէջ, բայց ոչ հայ ժողովուրդին։ վասնզի ոչ մէկ ժողովուրդ կրնայ հայ ժողովուրդը ըլլալ, և ներկայացնել այս տեսակէտէն անոր իրականացնելուն ֆուրեանականներ — ստիպուած եմ ընել այս որակումը — առանց խելու իրենց ներշնչումին մազը անցեալին հետ, զգացին անասեղիտալի այժմէականութիւնը մեր տառապանքին, մեր իրաւանքներուն, մեր հաւատագին, մեր յոյսերուն ու երազներուն, և ուղեցին սկսող վայրկեանը լեցնել հայ ժողովուրդի ներկայ պահանջներով։ Թորգոմ Սրբազան նուրեանական մըն էր։ Սխալեցա՞ն, սխալիլը մարգկային է։ սակայն ըրին իրենց ժամանակի պահանջներուն դէմ, այն, ինչ որ ըրաւ Ե. դարու եկեղեցին՝ իր շրջանին։ շատ թող չտեսնուի այս մերձեցումը, ատիկա պատշաճ ըլլալէ աւելի, մտահայեցողութիւն, յուզում և բարոյական էր։ մարդկային յառաջիւմութեան և ազնուացման գերազոյն ազգակը Բանաստեղծական ու գեղեցիկ խորհուրդով մը կրօնքին զգացումը անցեալին չափ խոր, և պապային չափ երազուն կը բարախէր իր մէջ։

Կրօնական և ազգային ծառայութեան առաջադրութիւններով սկզբանաւորուած այդ գործունէութիւնը պիտի իւրացնէր շուտով եղերաբախտ սերունդի մը բոլոր մտահայութիւնները, բաժնելով յետոյ անոր արիւուն ճակատագիրը։ Առաջին անգամ չէր այս ընդառաջումը Նեկեղեցիին և իր ներկայացուցիչներուն։ Աշտարակեցին, նիրմէան, Վարժապետան, յիշելով միայն մեր պատութեան վերջին հարիւամեակէն, այդ պայքարը ստեղծող և գարող գէմքեր եղած էին։

Թորգոմ վրդ. Գուշակեան, այս խտէան պին արի զինուորեալը, Արմաշէն իսկ ըսկեզրը ըրաւ իր մօտ կիսագարեան պայքարին, Ազգային նվելեցւոյ նախրուն վեալ։

Իրեւ տեսուչ, և յիտոյ փոխ-վանահայր Արմաշի Դպրեվանքին, Դուրեանի մնկնելէն վերջ, ան արժանաւոր շարունակողը եղաւ իր նախորդներուն։ Դուրեանի վեհութեան եւ քաղցրութեան վրայ իր մէջ կ'աւելինար կրօնական շեշտ զիմագիծ, եւ վարչական թափանցողութիւն։

Իրեւ կրօնաւոր և վարիչ կրօնական վարժարանին, իր աշխարհայեցքը շատ նման եղած է Դուրեանի։ Անցեալի պաշտամունքը, կրօնական բարձր օգի, և ժողովրդային ծառայութիւնը կը կազմէին իր հաւատագին խարիսխները։ Կը հաւատար անցեալէն դէպի ապագան երկարող մեր ճակատագրին, անոր մէջ զգալով միշտ Աստուծոյ մատը։ Բոլոր գաւանական հանգանակներուն մէջ կ'որոնէր հոգեկան միջուկը։ անիկա հոգեկան, միազիք բան մը ունէր զիւրին չտարագուող, նոյնքան զիւրին չպաղող։ Ոչ զիսութիւն, և ոչ արդիական նութիւն չէին կրցած զինք թիւրել։ Անցեալի սէրբ, էկրօնքին զգացումըն և ազգին խլճանանքը, որակումներ լոկ չէին իրեն համար, այլ ուժգին և զանգուածեղ զգացումներ Թորգոմ Սրբազան հաւատացեալ մըն էր, բայց չեղաւ այդ հաւատագին ոգին եղծող արտաքին խստութեանց ինքնքը ենթարկողը, պարզ բառով, ճնաւուրը։ Կրօնքը իր մէջ ճամանակարգը ըլլալէ աւելի, մտահայեցողութիւն, յուզում և բարոյական էր։ մարդկային յառաջիւմութեան և ազնուացման գերազոյն ազգակը Բանաստեղծական ու գեղեցիկ խորհուրդով մը կրօնքին զգացումը անցեալին չափ խոր, և պապային չափ երազուն կը բարախէր իր մէջ։

Իր զգանութեան այս վերլուծումը իր լրացուցիւ իմաստին կը բարձրանայ, երբ կը մօտենայ իր իմացականութեան ալ սահմանումին։ Խորահմուտ մը չէր անիկա, ոչ ալ մասնագէս մը եւրոպական պատրաստութեամբ։ Եկեղեցւոյ եւ ժողովուրդին սպասին մարզը եղաւ, և այդ պէտքերուն համար պատրաստեց ինքզինքը գերազանցապէս։ ասպարզչին հարկագրանքը, և իր բեղուն միտքը զինք գեղեցիկ բարձունքի

մը հանած էին, որ պատկառանք կ'աղդէր ամէնուն էր ճանանք մեր պատմութիւնն ու մատինագործիւնը իր խորութեանը եւ գեղեցիւթեանը մէջ. ոչ ոք իրեն չափ կրնար հազորդ ընկեր զմեզ անցնց հօգեկան, կրնական, և ցեղային արժէքներուն. մեր անցնեալ մէծութիւններու պատկերասրաբին մէջ՝ ան կը կենար յուզումով և պատկառանքով: Չոր ու ժամանակագրական չէր ինք ոչ մէկ նիւթի մէջ: իրեն անձանօթ չէին նաև օտար մատինագործիւնը, իմաստապիրութիւնը, և գիտական ու հոգեբանական ուսումներու որոշ գօտիներ: Իր կեցուածքը այս բոլորին նկատմամբ եթէ մասնագիտական չէր, բայց կ'ընդգրկէր այս բոլորը, խոր ու կարօտագին մտերմութեան մը մէջ, որոնք եթէ չէին զբագարանուեր իր մէջ իրենց մանրամասն ճշգութեամբ, բայց կ'անուշէին ու կը փայլեցնէին իր միտքն ու հոգին: Եւ այս կը զգացուէր իր մտածումն, իր խօսքին, և իր գրականութեանը մէջ. ծանր, խորունկ, և բարբառուն բան մը կար իր իւրաքանչիւր բառի, և պարբերութեան տակ: Ու այս բոլորը իր մէջ տեղեկութեանց համագրութիւն մը ըլլալէ աւելի նկարագիր մը եղած էին: Զեմու գույքը լայն նալ իր գրչւ և բեմի արժէքներուն վրայ, ուրիշներ պիտի կատարեն այդ պարտքը: Անիկա մեր սրբազնն բեմի անհանոնց, լորչը, ու քաղցրախօս մեծագոյն քարոզիւը եղաւ, որուն խօսքն ու մտածումը իր հոգին մէջէն բացին մեր անցեալի արժէքները, մեր կրօնքին լոյսերը, և մեր ժողովուրդին մէծութիւնները: Մեր վերջին շրջանի սրբազնն բեմի իշխանն էր ան:

Սակայն իր այս բոլոր չնորհները ի յայտ կուգային մանաւանդ իր պաշտօնին գործօն արտայայտութիւններուն մէջ: իր կեցուածքը մեր քաղաքական կեանքի, և մեր դատի նկատմամբ, յարզանք պարտազող և սրտառուչ է: Ղեկոնեանց հոգին հաղորդ՝ անիկա սկիզբէն ի զեր հոգիով համարայն եղաւ մեր ազատութեամ ի խնդիր կիրարկուած ջանքերուն, և խորունկ եղաւ իր ցաւը մանաւանդ մեր կիպումներուն և աւելներուն հանդէպ: Ճակատապրէն զարուած այդ բեկոններուն վերքերը դարմանելու, արցունքը սրբելու, հաւատքը զօրքացնելու, և յոյսը լուսաւորելու համար անիկա ըրաւ իր լաւագոյնը: Եղիպատու խու-

ժող մազապուրծ տարագրեալներ, և Սուետիոյ գաղթականներ, կը յիշեն անշուշն իր հայրական և եղասյական վերաբերմունքը իրենց ցաւի ու տառապանքի ամուգման համար: Իր այդ հայրական կեցուածքը պատարախտ սերունդի մը նկատմամբ իր աւետարանի պաշտօնեայի դիմագծին կը բերէր առաքելական բան մը: մտքի մարդուն քով սրակ մարդու միշտ չնուազեցաւ իր մտս: և ասով ինք կը գտնար իրական հայրը անժառանգներու: Հայաստանի ցուրտին գոհ չըրկելու համար նակր-է-է-Օմարի ցուրջ 1000ի չափ Վանեցի որբեր, անիկա իր թեւերուն լայնքով բացաւ իր սիրտը, համոզելու Հ. Բ. Լ. Միութիւնը որ ստանձնէ այս վերջիններուն հոգը: այս տողեր զրոյ իր ձեռնասունը, մին էր այդ ձեռվ ազատագրուած մանուկներէն: Ինք իր սրտի այս մէծութեան չնորհի էր որ յարգանք կը պարտադրէր նոյնիսկ իր հակառակորդներուն: Միւն կողմէն սակայն յանուն իր պաշտօննին և իր կարգին, անիկա առաքելիքի մը նախանձախնդրութիւնն ունէր: Կարեկից թշուառին, եղբայր անօգնականին, հայր որբին, սակայն զատախազ արգարութեան և ճշգարտութեան Այս գետին վրայ շեշտ և անհուած էր իր կեցուածքը: անոր համար յաճախ ընդդիմութիւններու բաղխեցաւ:

Երբէք պիտի չմոցցուի մեր պատմութեան մէջ իր Հնդկաստանի նուիրակութիւնը, որոյ հակառակ սպառնացով վտանգին և իր փափուկ առողջութեան, 1916ին անիկա մէկուկէն տարի շարունակ շրջեցաւ եկեղեցին այրիացած այդ վայրերը, եկեղեցւոյ սիրով և ազգին կարօտով տաքցնելով զիրնք: Մեծ եղած էր իր ճագած տպաւորթիւնը: Հոսուի և իր հոգի այդ հոգեխառնումը զիրք հարատացներով: անոր չնորհիւ անիկա կրցաւ ազգին կարօտեալներուն ի նպաստ հանգանակի պատկառելի գումար մը:

Եղյն ձեռվ անմոռանալի են Եւրոպայի թեմին կազմակերպման համար իր ի գործ գրած ճիգերը, իրեր կաթողիկոսական լիազօր ներկայացուցիչ: Փողովուրդին հետ ըլլալու, անոր ցաւերը լեցնելու իր անհուն բարեյօժաւութիւնները:

թէ Հնդկաստանի և թէ Եւրոպայի մէջ մեծ յարգանքի արժանացաւ, խանդավառութիւններ ստեղծեց, և հոգեպէս միտիթարուեցաւ իր գործին մէջ:

Անհուն էր իր տառապանքը, մեր ժողովուրդին սպանացող վտանգներու մըզձաւանչին գէմ, որ կը ներկայանար իրեն ձուլման պատկերին տակ, զոր արզիկելու, կամ գէմ յապազելու համար, պատրաստ էր տալու ինքնինքը:

Տակաւին չիշատառկեցի իր Աերաստիոյ և եղիպատոսի առաջնորդութիւնները, որոնք իր գործն կեանքի տեղադրին տարիները կը հաշուեն իրենց մէջ, Այս երկու թիւներուն մէջ իր կրօնական, կրական և ժողովրդանուէր ծառայութիւնները հատորներ կ'ընդգրկեն: Շնորհիւ իր նկորագրի մաքրութեան, զուողութեան ողիին, հեռատեսութեան, և խորունկ ազգափրութեան, մասց միշտ ամենատիրական գէմքը:

Մէծ հեռապատկերներ ընդգրկող, բարձունքներու ունեարիր մարդ էր ։ Խպատակը իր մէջ ամէն օր ապրող ու երրեք չխպառող իրականութիւնն էր: Քանակով քաշուած զիծերու, և թիւով ճշգուած հաշիւներու մարզը չեղաւ երրեք, ինչպէս չէին եղած իր ժամանակարները Արխիմեն և Դուրեսուն: Խորշանք ունէր կարծես ինքինքնին կազապարներու վստահող անհատներ: Մեծութիւններով լեցուն անհատ մըն էր, և գիտէր միշտ մէծ մեալ հոն, ուր ուրիշներ կը գայթէին: Ան իր այս կեցուած քով կը մօտենար Արխիմենին, առանց ունենալու այս վերջինին թէկ անուշ՝ բայց նուազ ներգաշնակ արտայայտութիւնները: Թորգոմ Սրբազն արուեստագործուած և գիտուն Արխիմեն մըն էր, աւելի իրատես եւ գործնական, տոգորուած ապագայի կարելիութիւններու ժամանում, ընելու համար ներկան գետին ապագայի: Ան իր յատկութիւններով էր որ եղաւ յետ պատերազմեան հայութեան գերազանց գէմքը, իր ուսուցիչին հետ համազօր և համաշաստուր:

Իսկ Ս. Աթոռոյ մէջ իր եօթ տարիներու կարճ բայց բեղուն գործունէութիւնը, որ պակը պիտի մայ իր ամբողջ կեանքին, կրօնական, կրթական, վարչական, և տընտեսական մարզերուն վրայ, իրեն ապահու-

վեցին մեծագոյն տեղերէն մին երուսաղէմի Ս. Աթոռոյ երջանկայիշատակ պատրիարքներու շարքին:

Մէծ եկեղեցականի իր կոչումը Ս. Աթոռոյ իր գահակալութեան ընթացքին, յայտնաբերեց քանի մը մարզերուն վրայ Անոնց մէ առաջինն է Ս. Աթոռոյ Ընծայարանի մէջ իր ի գործ գրած ոգիի զգացման, հաւատքի մշակման, լայն, խոր աշխատանքը: Իր շունչին տակն էր որ ուղղակի զարգացաւ երջանկայիշատակ Դուրեսանով վերահաստուած այնքան կեղեցիկ գործը, զոր ոկոսած էր տակաւին Արմաշէն: Զարգացած, լուսամիտ և ազգառուէր եկեղեցականներուն պատրաստութեան մէջ իր անձին ուրինակը որքան իր գառերը, իր ոգին, և երազանքներ կարելի հաւատարմութեամբ, անիկա ջանաց փոստանցել իր հոգեոր զաւակներուն: Լայ Եկեղեցւոյ անդադր տնող կարիքներուն գէմ, անիկա բանակ մը կ'երագէր հոգինսէր զաւակներուն պաշտօնանանք, մեր եկեղեցին ու պատմութեան մէծ պատկերներու գօտեպինզ, և յօժար զոհողութեան յայն արամացդութիւններով: Ասոր կը ձբդէին իր վերջին տարիները, իր Ասոտումէ ուզած կեանքը, իրեն համար ըլլալէ տաելի, իր հոգեոր զաւակներուն համար էր կարծես Այդ երազը՝ երազն էր նաև իր մէծ ուսուցիչին, ան ալ այդ նուիրակոն վրիժառութիւնը միայն արժանի կը սեպեր հայ ողիին: Այս վերջին երեք տարիներուն, իր մարմական ուժերէին վեր, աններելի ծանրութեամբ աշխատանք վերցուց, երկու երեք գասատուի գործը ստանձնելով միս մինակ: Իր բոլոր յոցնութիւնները սակայն կախարագանօք իմ կ'անհետանային, երբ գրքերով ծանրաբեսն կ'անցնէր իր գասերուն: Անխառն, բարձրաթուի եկեղեցականն էր այդ բոլորին մէջ: զասէ մը միւսին մտած ժամանակն էր որ անիկա ընդունեց ճակատագրական հարուածը: Եղերական, բայց վսեմ բան մը կայ իր այս մահացումին մէջ, անիկա կը զոհուի իր պարտականութեան, բաժնելով մահը անսնց՝ որոնց իրմէ տարիներ առաջ, իրեն մեր օրերու Ղառնդներ ինկան մեր զատի արիւնա ճամբուն վրայ:

Սրբորդ գործը համընթաց առաջինին, Սիսինի խմբագրութիւնն էր. եօթ տարիներ շարունակ անիկա Սիսինը լեցուց իր գրչի և մտքի բայցմակերպ չնորներով: Իրեն հա-

մար թերթը լրացուցիչ մասն էր դաստիարակութեան, կրթարանը՝ ուր պիտի փայլէին միտքն ու գրիչը, սիրտն ու հոգին ապագային համար պատրաստուողներուն։ Այդ գետնին վրայ ևս անիկա կը մասր աննուած, բազմակողմանի, խոր, և օրինակելի գրելը խօսելու հետ զուգընթաց, իր կեանքի անզանցառեկի անհրաժեշտութիւնները եղան, զինք իր մեծութեան հանող զոյդ թաները իսկ վարչական ու տանեսական իր արդիւնքներուն հետ միամին, որոնց համար չեմ ուզեր հոռ լայննալ, վասն զի այս մասին ևս պահանջուած լուսարանութիւններ տրուած են այս էջերուն մէջ, գերակիրո կը մայ իր կրօնական պետի գեր թէ՛ Ս. Աթոռի մէջ, և թէ՛ Սփիւրքի համար, Բեմական, ուսուցչական, և գրական իր գործունէութենէն յետոյ, անիկա գերազանցօրէն կատարեց մանաւանդ կրօնական պետի և հօր իր գերը. իր մահով թափուած արցունքները, և զգացուած սուզը ամենուրեք՝ պաշտօնական ու սովորական ըլլալէ աւելի բանը մը կը զգացնէին. իր հոգեսուն զաւակներն իրմով կը կորսնցն ճշմարիտ հայր մը, իմաստուն առաջնորդ մը, և յաւէտ ողբալի սիրող սիրտ մը։ Զուր տեղը չէ որ էջմիածնի տիսուր շիջումէն վիրջ, բոլոր նայուած քները իրեն սեհուած էին, իրմէն սպասելով կարելի զարմանը աւերին, իր կարգադրութեամբ էր որ, եօթ երիտասարդ վարդապետներ քանի մը տարիներու մէջ զրկուեցան Ս. Աթոռէն, Եկեղեցոյ և ծովուրովն ծառալութեան։ Այս ազատակող պէտքերուն առջեւ, անիկա ուներ արևոտ հեռանկարներ, և ծրագրեներ։ Մահը կը հարուածէ զինք իր հազիւ իրագործել սկսած երաշներու և ծրագրեներու դիմաց։

Երբ կը վերջացնեմ այս տողերը, կը զգամ շուրջս խորունկ պարապը իր բացակայութեամբ զոյցած։ և տիսուր ու չարագուշակ մտածումներ կը ծուատեն հոգիս։

Բայց իր հոգին սրբազն տեսիլքի մը պէս, կը լուսաւորէ զմեղ, և կը զօրացնէ մըր կամքերը իր թերաւարա գործին ի սպա։

Արցունքով և յոյսով ծունկի եմ իր յիշատակին առջեւ։

ԵՂԻԾԵ ՎԱՐԴԱՊԵՏ

ՍՐԲԱՁԱՆ ՊԵՐՃԱԽՈՍՅ

Հոգելոյս պատրիարքին խօսքը իր գործին ծաղիկն էր։ Զինք կազմող աւանդութեան հաւատարիմ խօսքին պերճութեան հոգածու էր, և իր հոգածութեան փայլուն ելքին մէջ հոգեկան մեծ վայելք կը զգար։

Զինք, իր մէջ խօսողը կազմող աւանդութիւննը եղան է Արմաշինը, որուն քարոզչական ուղղութեան լաւագոյն ներկայացուցիչն էր ինք թերեւա իր ուսուցչէն եւաք կամ անոր հետ։ Պաշտամունքի մատեցող իր հոգեկին հիացումը հանդէպ եղիչէ պատրիարքին, որ առաջնորդը և հոգին եղած էր Հայոց Եկեղեցիկն մէջ վերջին ժամանակներուն տիրական զարձած արմաշականութեան, իր մաքին մէջ խորունկ եւ մինչեւ իսկ այլամերժ ակօս մը բացած էր, նոյն ուղղութեամբ և նոյն արօրէն, որով հերկուած էր իր տիպարին միտքն ու հոգին։

Արմաշականութիւնը — գպրեվանքի մը դիմագիծն ու կատարումները համեկեղեցական շարժումի մը աստիճանին բարձրացնող այս բառը իրաւացի պէտք է գտնին ամէն անոնք որոնք վերջին կիսադարուն մեր Եկեղեցիկն կամ անցնելու վրա եղող մեր Եկեղեցական գէմքերու վերջին սերունդին պատմութիւնը կը դասին — յաշկանշական և շահեկան ուսումնասիրութեան մը բոլորովին արժանի երեսյթ մըն է։ Երկոյթ մը՝ որուն էշոյթոյը անսպառ ու արպակական վերլուծումով մ'կ վեր հանելը դժուար չէ անոր չպատկանող և անոր մընորոտին մէջ չապրած հայ Եկեղեցականի մը համար, որ լիճ Պատերազմէն և անոր հետեւանքներէն կը մեկնի։ Այդ վերլուծումն ընել և արմաշականութիւնը իրեն շարժում յառաջ բերող զսպանակները երեան բերել չէ ստկայն նպատակը այս տողերուն, որոնք նույիրուած են միայն այդ շարժումին ամենէն հաւատարիմ վարիչներէն միոյն Եկեղեցական գործունէութեան մարզերէն մէկուն մէջ ի յայտ թերած կտտարումին մասին խօսք մ'ըսելու։ Բայց այդ խօսքին խարիսխ մը տուած ըլլալու համար լոկ՝ պէտք է անցողակի բաննեք՝ թէ արմաշականութիւնը — որուն ամենէն յայտնի գործիչներէն ոմանց կենդանի ճա-